



ՀԱՅԿԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆ

ԳԵՂԵՑԻԿԸ ԼԵԶՈՒԻՆ ՄԷՋ

(ՇԱՐՈՒՆԱԿ՝ ՏԵՆ ԷՋ 509)

Ե.

Մերոպեան դպրոցի երկու տիրող նկարագիրները.  
 — Նորիւնի զարգացումը. — Պոլսոյ մէջ ունեցած ըն-  
 կերութիւնը. — Նզմիկեան ճախափործներու ազդեցութիւ-  
 նը. — Դժ. ու Սամուէլէժ ՍերժՅլուած Է. — Իր լեզուի՝ Սկա-  
 բագիրը իր խառնուածքիմ մէջ. — Հիլլէժ և Ռայ միտքը Բարսղի  
 ղեցորդից մէջ. — Մակարայեցիք. — Ազաթամզեղոս. — Բիւզանդ.

ՄԵՐՈՊԵԱՆ դպրոցի զբաղեաներուն մէջ երկու նկարագիր կան,  
 Եզնիկին և Կորիւնին: Բոլոր միւսները, Սամուէլ, Յովսէփ Պաղնացի,  
 Յովհան Եկեղեցացի, Ղևոնդ, Արբանամ Զենակացի դէպ ի մէկին կամ միւսին լեզուական

ԴԵԿՏԵՄԲԵՐ — ԹԻՒ ԺԲ. 1907

34

զազափարականը կը ձկտին: Ասոնցմէ իւրաքանչիւրը կամ նախափորձեր արտադրած է, կամ հետետութեամբ զբաժ. աւոնց բարձրութեան՝ կամ ճանապարհ հարթողներն են եղած, կամ մագլցողները իրենց լեզուի գեղեցկութեան աստիճանը կորիւնի և Եզնիկի՝ ճաշակներուն մէջ կը կային. որքան անոնց հետ միանան՝ այնքան որոշ նկարագիր մը կ'առնեն, ինչ որ թոյլ տուած է Չենակացիին յաջողիւ ուրիշ Եզնիկ մ'ըլլալ:

Միւսները՝ լեզուի գեղեցկին շատ գիծեր գտած են; բայց ոչ ամբողջ զէմբ մը՝ որ այլ եւս զարգացման պէտք մը չունենայ: Ասոնց զարգացումները, իրենց կեանքի լիութեանը մէջ, Եզնիկի կամ կորիւնի նկարագիրն ու արտայայտութիւնը պիտի առնեն: Միայն երկուքն են՝ որ արժիւ լեզուն իրենց հասարակաց խաբիսի առնելով՝ քովէքով կը մեծնան ու կ'երկնզկին: Անոնք իրարու վրայ ալ ազդած են, առանց սակայն ստրկական հետետողութեան: Երկու եղբայրներ են, որ կը խոստովանին թէ մերթ, ուր որ պէտք է, Հայցեմք և տակը միտեանց օճակ: Կորիւն չունի Եզնիկի բոլոր ձիրքերը. բայց իր ունեցած մէկ երկու շնորհները այնքան ներկուս արտայայտութիւն մ'ունին, որ երբէք չեն շփոթուիր Եզնիկի գիծերուն հետ եւ առանձին ուշադրութիւն կը զբաւեն:

Կորիւնի լեզուական ճաշակը բացուեր է ոչ միայն դասաստութեանց տակ Հա-

ցեկացիին, որուն աշակերտն ու յետոյ սերտ մտերիմն է եղած, այլ և իր դասընկերներուն՝ որոնց մէջ՝ թէեւ կրսեբազոյն, սիրելի է եղած իր յաջողակութեան, և եռանդուն ու անկեղծ բնատրութեան համար: Շատ շահած պիտի ըլլայ այն երկու երեք բողոքովին գրական տարիներուն, զորս անցուցեր է Կրտսեանը յուրա, ուր Ղեւոնդի Քեռ զնացեք էր յուր նարէնը կատարելագործիլու: Հոն կը վայելն Յովսէփի և Եզնիկի ընկերութիւնը, որոնք Եղեսիայէն Պոլիս դիմած էին, յետ արդէն քանի մը նախափորձեր տուած ըլլալու ասորերէնի վրայէն: Իրենց գրական խումբը կ'ամբողջանայ, երբ քիչ վերջ հոն կը հասնին Յովհանն ու Արճալ:

Կը սիրեմ՝ երեւակայն որ այս եռանդուն ուսանողները՝ Վոսպրի գեղեցիկ ակերուն վրայ թափառելուն՝ իրենց խօսակցութեանց ընդէլ առարկան ըրած ըլլան հայերէն լեզուն: Կը սիրեմ որ Եզնիկ իրենց անդրադարձուցած ըլլայ թէ ինչպէս ասորերէն գերականութեան ձեւաբանութիւնն ու համաձայնութիւնը թէ ինքնամատոյց են հայանալու, — թէ՛ որչափ ճշդութիւն ու ճկունութիւն կը շահի հայերէնը՝ եթէ նախամեծարութիւնը հեւլէն լեզուին տայ, զգուշանալով հանդերձ անոր քանի մը յատկաբանութիւններէն:

Եւ ազդեցութեան տակ այս խօսակցութեանց ու Նախափորձերու ընթերցումներուն<sup>2</sup>, Կորիւն անզգալի կերպով զգածուեր է եզնիկեան քանի մը բառերով

1. Ըստ Կորայրի, Մեսրոփ վարջն զատ, Կորիւնի Քարգմանութիւններ են Գիրք Մակարայեցոց, Եւթաղ Աղեքանակացի, Աբաթանգեղոս և Փաւստոս Բիւզանդ: Ասոնցմէ զորս Կորեան զատ գրուածներու նկարագիրն ունին Բարսեղի Վեդոքեան և Սամուէլի Սանգրուտի վերոյորոճութեանը:

2. Կորիւն կարդացեր է Կորյում Ընծայութեան վասն զի Աբաթանգեղե Քարգմանութեան մէջ իր Հայերէն ստէպ անոր Հայերէնի ազդեցութիւնը կրած է: — Աբաթ. Զի. կը զրէ. Զի միանգամայն կազմին զսկի. բոց շորացելուց մից և Էիւ. և անաղն, նկարգն՝ մորթովն զգեցեալ և մազովն զարդարելը: — Ասիկայ ինձի գրուած կ'երեւի Կորյում. ընծ. էջ 165 այս ստղծ.

ուն ազդեցութեան տակ. Ո՛վ է որ ներդրէ և Էջօք և ոսկերօց զմեզ հանաւ, մորթով և մարմնով և մազով զմեզ զգեցուցեալ զարդարեաց: — Կարծեալ՝ Աբաթ. ՀԸ. կը զրէ. — Զի զիմէ նա ընդ սեղի ինչ նեղածոր վայրոց, և ընդ կրթիւն կեցեալ զազականեալ մորթն ծերացեալ մարմոյն, ի բաց մերկանայ, և միւս անզգամ ի մանկութիւն դանաւն, և նորոգեալ գծերութիւնն իւր զարդարէ: Սոյնպէս և արդարացեալքն զանցաւոր մարմնոցս իւրս, ըզմոտուն ի յանձանց ի բաց մերկանան, զի մտցն ընդ նեղ դունն. — Իսկ Կոր. Ընծ. էջ 96 կը զրէ. Օմք ընդ մացառու և ընդ քարածերուս մտեալը՝ մերկանան զնուշթիւնն... մերկանալ նորոգին ի մարմինս իւրեանց: Սոյնպէս և դու կ'ի մուս ընդ նեղ դունն: — Կարդացեր է

ու դարձուածներով , առանց նոյն իսկ ճշդելու անոնցմէ ոմանց ըիչ մը տարտամ նշանակութիւնը :

Նախափորձերէն ոչ նուազ կրած է ինք նաեւ Սամուէլի ազգեցուցիւնը<sup>1</sup>, Մեսրոբի նշանաւոր աշակերտներէն մէկը՝ որ արքունի տան այ կազմակարգ եղած է Այս անձնաւորութիւնը՝ որուն վրայ կորիւն երկկողմուցութեամբ կը գրէ, իր խօսուածքին մէջ սիրակամ շեշտ մ'ունի : Իրմէ Սոփերիկ մը միայն ունինք, Սանդուխտի Վկայարանութիւնը՝ ուր՝ թէեւ կրած է Եզնիկեան ազգեցուցիւնը<sup>2</sup>, աւելի կորիւն նկարագրերէն գիծեր ունի : Մեծցուցէք , ամբողջացուցէք, սաստկացուցէք իր տեսակը, կ'ունենանք կորիւնի խառնածքը : կորիւն հրգեհ մը բունկուցեցր է, բայց ա՛նոր առաջին կայծերը Սամուէլի մէջ զբտած է : Անկից առած է ճաշակը ազգային կեանքէ վերջնելու իր թարգմանութեանց նիւթերը , — համարձակութիւնը՝ իր բնագրիներն աւելի իրբն վաւերաթուղթեր գործածելու քան հաւատարմութեամբ անոնց հետեւելու, — բարդութեանց քանի մը կերպերու լեցունութիւնը և հնչականութիւնը, — քրմական շունչ մը որ մեհեաններէն կու գայ, — և մտերմական ոգի մը որ ազգային յիշատակներէն կ'արձկուի : Ասոնք են վասն զի նկարագրական կէտերը Սամուէլի լեզուին, որ ղուրս կը ցատրին Աւետարանի ու Վկայարանու-

թեանց այն մեղմ ու պարզ շեշտին ըով ինչ որ ընդհանրապէս ունի իր լեզուն :

Եւ իբրիւ եղիւ ատուտ խորճուրդ արարեալ թագաւորիմ վասն զստերն իւրոյ... յիշր ի քամսմ Սախարար զոմմ ածն զսուրբ Սանդուխտ , եւ յուզեալ զաշխարհագորտայսմ , զի գտեալ ածցեմ զսուրբ Առաքեալսմ թաղէոս՝ որ մուրդեղոյց զգուտս իւր... եւ հաստաց իշխսմ և յիսում այր ընդ ճմս , եւ էր այրմ մեծ՝ կարգեալ ի վեբայ ամենայն ղեցեմ և հրամանատար ամենայն տամմ արքունի , Նա էր երկրորդ տէրութեանմ Կայոց , Յայժմամ սատամայն խիղզ գծնկով արեւել՝ լայր դառնապէս եւ ասէր . զմեծ զէմ զըլխոյս իմոյ հրոյսի , եւ իբրիւ ոչ կարէր մտնել ի քամսմ յաճէ երկնաւոր զօրութեանմ , փոթով հասամել յարքունիսմ , և զգրեալ դամագուցանէր զպար և զամօրէմ թագաւորմ . ապա հրամամ տայր սրով սպանանի , եւ կատարեցամ յաւուր յայմմիկ ոգիք երկերի , եւ եղիւ զսմ աճել և թնդիմ երկնաւոր զօրացմ , որ իջեալ ողջունէիմ զսուրբ մանատակմ , և յաճող ծայծէմ բազումք կորեամ յամօրիացմ , եւ իբրիւ եղիւ գիշեր կայր լոյսմ երկնաւոր համատարած ի վերայ Ողոս , Յայժմամ յիշր ի տոււ իւր սուրբն Սանդուխտ զազտ ի հօրն իւրմէ և տայր քերիլ բարակ կէտաւ . եւ ատեալ զհաստացեալ սուրբ ընկերայն , ամփոփէր զմարմնս Ողոս , համարէր և ասէր , երամի՛ է ձեզ , եղարք իմ և ջորք , որք արժանի եղէք երկնաւոր ուրախութեանցմ , յիշեցէք և զիս զազախիսմ ձեր , եւ թաղէր զՈղոս մօտ յաւարանս իւր , և տայր զգուրջութիւն , զի մի՛ ոք զիտասցէ յարքունի տամնմ<sup>3</sup> .

Բայց բոլոր այն տարբեր՝ ինչ Սամուէլ և Եզնիկեան նախափորձեր թուած են իր մէջ , կը լուծուին և կը ձուլուին իր խառնուածքի խառնարանին մէջ , ուր արիւնը կը տաքնայ , կ'առայ , միտքը կը միայ ու կը բունկի , հոգին կը տաւրածուի ու կ'ողողէ : կորիւն մարդ մըն է՝

Նաեւ Եւսեբի եկեղեցական պատմութիւնը , որուն առած է քանի մը բացատրութիւններ , ինչպէս մրիկ վարուր վարտալ յիւրի (Եկեղեց . պատ . էջ 848) Բիւզանդ՝ մրիկ վարս վարեր (Ե . 28) , կամ անոր սեբը որ միտքը գեւեղեցի բարգուծիւններն ձգած են : Բիւզանդի մէջ նոյն իսկ նիւթապէս նմաներ է Եկեղեց . պատմութեան , բաժանուիները անոր պէս քարտարիւմ կոչելով և իւրաքանչիւր զրեկ բովանդակութիւնը խոստատեմ , որուն իմաստը թէլ էմ մութ է . — Գիւլ կարդացած կ'երեւի Եփրեմի գործերը :

1. Սամուէլի եւ իր կորիւնի վրայ ըրած ազգեցութեան մասին տես Բագրատիկ 1905 թիւ 12 Տեղեկութիւններ Սանդուխտի վկայարանորտեմ վրայ յօդուածը և 1907 թիւ 2 .

2. Ի բաց առեալ Ս . Գրոց նախկին թարգմանու-

թիւնը և Լաւրենթիս Աղէի վարդապետութիւնը , զոր Սամուէլ շայրերէն կը ճանչնայ , ինչ ազուած կ'երևի նաեւ Պօղ . Անպատականի վարքն որ Եզնիկեան զասուլ պատկանող թարգմանութիւն մըն է , Դեմեք կտոր մը հոս .

Արիւժուցն ընդ ուղիք ճանապարհն դիմեալ՝ եկին կացին առ մարմնով սրբոյ աչեւորին և անկեալ առ ոտան թնէլին և զեմուս զգմամբ ոտնային . . . . Եւ ձեռամբն նշանացի արարեալ հրամայեաց գնալ . — Վարք Պօղ . Վարք հարանց . Նա . Ա . էջ 15-16 . — Իբրեւ արձակեցին երկու առիւծ , և եկեալ անկանէլին առ ոտան և լեզուսն զհողաթափան ոտից սրբոյն և ոտնային թննելով : Եւ նշանեալ ընդդէմ առիւծուցն՝ գնացին յուրացանչիւր տեղիս . — Վկայար . Սառ . էջ 52 .

3. Սոփերք Ը . էջ 25-7 .

որուն մէջ բանը զիչ իշխանութիւն ունի, իր մէջ զօրաւորը կիրքն է, երեւակայու- թիւնը. կը զայրանայ՝ ու ամէն բան այն- պէս կը տեսնէ ինչպէս որ չեն:

Իր լեզուի ամողջ նկարագիրը իր խառ- նուածքէն կը բղխի: Որովհետեւ իր կիր- քերը անզուպ ու զօրաւոր են, իր լեզուն ալ յորդառատ է ու վառ, թանձր զոյն- բով: Գաղափար մը բացատրելու համար երբեմն հինգ վեց բառ ետեւէ ետեւ կը շարէ, որոնք թէեւ մէկ մէկէ զօրաւոր՝ բայց կարծէք թէ դեռ չեն զոհացնիր հե- զինակը՝ որուն թաքուն ջերմութիւնը կը զգանք՝ երբ նոյն իսկ բառերն սպասած են: Կիրքը՝ որ զինք կը վարէ, բանին այլ ևս չի թողուր որոշիլ՝ որ ձեռն աւելի ազնիւ է և որը ընտանեկան: Իր միւս- նոյն խօսքին մէջ անխտիր կը հանդիպին ներկան ստորադասականի տեղ, ընտանեկան բառը ազնիւին տեղ, ժողովրդական հոլո- վը գրաւորին տեղ: Միտքը օրհնելու կամ անհիծելու զբաղած՝ կը մոռնայ ստակ խօս- քին մէջ համաձայնութիւն դնել՝ որ տար- տամ կը մնայ՝ Անուն բային եզակի, բայն յոգնակի, յատկացուցիչը յատկա- ցեալին հետ անմիաբան, ստորակարգեալ

նախադասութիւններ — որոնց միևյիւսներն ու թիւեանները առանց զլիսաւորին կը թափառին, ամէն տեսակը կարելի է գտնել այս անուշադրութեանց՝ որոնք կ'ամպո- տեն խօսքը: Մերթ նոյն իսկ գիտակցօրէն զեղծած կ'երեւի այս բաներու մէջ, ու լովհետեւ իր միտքը բանաւոր մեկնու- թիւնները գտած է. զինք շիտակ հասկնա- լու համար պէտք է յաջողութեան առ- նել՝ ոչ միայն՝ ինչպէս գրած է, այլ նաեւ ինչպէս որ մտածած է: Քիչ ըմբռու- նած է դարձեալ անորիչ դերանուններու շնորհքը; և այն վերքանդակումը՝ զոր կարգին մէջ յաջող տեղափոխութիւն մը կու տայ բառին: Բայց ի փոխարէն՝ կեն- դանի և բեղմնաւոր քանդակող մըն է նոր բառերու իր բարդութիւնները՝ ձեւի կող- մանէ քաջահնչիւն՝ ներկուտ արտայայտու- թիւն մ'ունին՝: Երեւակայութիւնը սաս- տիկ ըլլալով՝ զոյնբը, զգացումները, ի- մասաները շատ խտացուցեք է անոնց մէջ, որոնք եթէ պարզուին ամողջ տող մը կը լեցնեն, զունաւոր ու զեղեցիկ, ինչպէս իսկութեանց քանի մը կաթիլ՝ լուծուած ականակիրտ գաւաթի մը մէջ: Զասոնք՝ վերլուծելն երբեմն անկարելի կը դառնայ:

1. Միութեան մասին՝ նշանաւոր է Մեարտի վարքը, ուր շատ տեղեր անժամաւել կը մնան, մերթ ձեռագրե- ներու խնդարումէն յառաջ եկած: Անխտիր կտոր մը կը դնենք հոս.

Այլ սուտապատումն ճարտարախօս եղեալ առ ի մերոց բանից զՅօրէն իմոյ կարգեցաք, այլ զյանախաղօյնն թո- ղեալ և ի նշանադիմակացն քաղչլով զճամաւորսն կար- զեցաք, որք ոչ միայն մեզ, այլ և որ գտեսանն ըն- ընթեանուն յայտնի է, Քանիք չէք իսկ ճանդործօք՝ զամենայն արքերակն կտակեալ զիւրացանիւրսն, այլ ի զիւրազոյն և ի հեշտօրայես, յառաքերական անդր զանձինս պատասպարեցաք, որոյ անցեալ զբազմախուն արգասեօք զըրօցն՝ առ ի մանբակրկեալ անեկոյ զկարե- տրազոյնս պատմելոյ՝ զճանգամանս՝ սասցօք: — Տպ. Վեհա. 1894 էջ 47-8.

2. Օրբնակներ. իսկ երանելի զուգակներն լուեալ, ըզ- Մաշեթէ ասեմ, բազում անձկայրեաց որտմութեամբ, արուարտգոք ոչքովք և ճանրարսիւի սղօզք պաշարեալ զնէր: — Վարք Մեար. էջ 42:

Ս: Երանելիքն ընդ ամենայն կողման տէրութեան իւրոյ արձակեալք ըրէին պատկերագրօք ճանաչանք չէրրուարքօք զեզտասխտալք. պոյճասակիտ հասակա-

լափ զեզ երեսան և զմրազարպ յօնիցն ի տախտակն ճաննն Արթ. Թ. Գ:

Ջհնրոն գանգրացեղ զվայելուլ բարգաւազուր վար- սիցն... զայն ի բաց խզէլ հրամայէր: Բիւզ. Գ. 8. Երբէք մեր արդի վկայասանները իրենց բազմաբան է- շկուն մէջ այնչափ զեղեցիկ չեն կրցած մագրու շնորհ- քը նկարագրել, ինչպէս կորին իր այս երկու բար- դիրովը:

Կէսք ի ծառայ խորարմուտք են և տարածատակք, և կէսքն սաղեպագաք, Յօարտոյց են, և կէսքն մեանե- տիք յառակարողիք: և կէսքն բազմուտք, խառտոտայք: — Վեցօր. 96:

Ըստ վայելութեան շաղանառչ և արգախտուոր ծաղկանցն են վայելութիւնք մարդկութեան մերոյ: Վե- ցօր. 84

Այլ մեր գաղափարալ ծովն արեկալ է ճատ, որ քան զամենայն մեծախառ երկայնաձիգ և լայնատարած է: Վեցօր. էջ 74.

Ջի ոչ արեգակն էր որ լուսաւորէր քաղցրաւայեցն ճառագայթիք, և ոչ լուսին որ ծագէր ճանախաղարքն նշուէիք, և ոչ աստիղք՝ փայլէին մեծապայծառ վառ- մամբն: Վեցօր. 24:

բայց միշտ կը բռնադատեն հաւատալ՝ որ իրենց մէջը բան մը պիտի ըլլայ: Անկապաշտ բանաստեղծութեան տող մը, յուզող տրամադրութիւն մը կու տան հոգւոյն՝ առանց թողլու որոշ իմանալ թէ ինչ պատճառէ ունեցաւ այս միջոցումը: Բառերը ստէպ ու յանդուզն ոճով պատկերով կը լեցնէ, կամ բոլորովին անպաճոյճ կը թողու զեղջկական:

Ընտրելու կարողութիւնը տկար ըլլալով իր քով, լեզուն ալ անհաւասար է եղած: Էջեր ունի՝ որ քրմական են, մեհեաններու մէջ ոգուած, դիւցազնական շունչով և արքայական սիգովեանմբ ալիւնաւորուած: Երեսներ ալ ունի՝ ուր խօսողները այնքան գիւղացի են որ հիմայ ալ դեռ գիւղացիները նոյն լեզուով կը խօսին, կորին գէշ փրկստոգայ մըն է և աւելի գէշ գրամատիկոս մը. գիտական լեզու չունի. քաջ հոռտոր մը պիտի ըլլար՝ եթէ կրթուէր. բայց միշտ եռանդուն ու անկեղծ է. այս արդէն ըսել կ'ուզէ ախորժ է և աշխոյժ:

Բարդի Վեցօրէից թարգմանութիւնը՝ զոր ես կորիւնի դասէն կը համարիմ, ճշգրիտ կը բացատրէ թէ ինչպէս կը հասկընան զիրար հայր և յոյնը, հելլէն կիրթ միտք մը և անմշակ ախիացի մը՝ որ ըստ իրեն ընկալներուն կը գրէ: Հելլէն լեզու, շատերու կիրարկուած նաածելու և զրկուարուեստին, մեռած, անգոյն բան մը դարձեր է. ժուժկալ է, պէտք եղածէն աւելին չիսիրեր. մէկ զաղափար բացատրելու համար իրեն մէկ բառ բաւական է. եթէ տասն անգամ հարկ ըլլայ նոյն գաղա-

փարը կրկնել, տասն անգամ ալ նոյն բառերով կը կրկնէ, յետ անգամ մը ճիշդը գտնելուն: Պատկեր չի սիրեր. իր լեզուն երկրաչափական ճշդութիւն ունի, չոր ու ցամաք, բայց ճիշդ ու յստակ: Հայր այնպէս չէ. երեւակայութեան ու զգացման մարզ է. բոլոր իրերն ու զգացումները իրենց ճիշդ համեմատութենէն դուրս կը տեսնէ, զորս բացատրելու համար կը յորդէ բառերը, կը փոփոխէ, կ'այլաբանէ, բայց միշտ ալ անբաւական կը գտնէ: Գիտնական ոգի չունի, և իր մը չի կրնար պարզ ու յստակ դիտել:

ՅՈՒՆԱՐԷՆ

ՀԱՅԵՐԷՆ

Մտ լեզու մը կատարէն բմաւ դիտած ես շատ ընդարձակ դաշտ մը. ո՛ր չափ արդեօք երեւցան քնքի եզներու լուծերը.

Ձիգէ՛ արդեօք տեսալքո ի բարձրերէ բարձրաւորակազ զգաշտ ըմպափ արդեօք երեւցան դարձակ և մեծանիւտ, յորում վարիցին հարկիք զքանց ի բացաւորել ուրքի:

Տեսէ՛ք, հայերէնը ինպէս աստուկացուցիւ է յունարէնի գոյները. անոր տօգոյն մեծ մակղբին դիմաց դրած է բարձրաբերձ, ուր երկու անգամ շեշտուած է նոյն գաղափարը. այս բաւական չըլլալով՝ զայն գետեղած է նաև բարձրասանդակ բառին սկիզբը: Անոր դաշտ բառը քիչ գտած է. ինք աւելցուցեր է թագաձայր ալ՝ ուր երկու անգամ իրարու վրայ բարդուած է տարածութեան զաղափարը: Շատ ընդարձակ. սովորական, բաւական չէ ասիական զգայնութիւնը արթնցնելու համար. հարկ եղած է աւելցնել մեծանիւտ, բարդ ու պատկերալից, որ աւելի թանձր է, աւելի շօշափելի:

1. Հրաման տայր ընդ կողման կողման զեպանս արծակել, հրովարտակ առնել, յեթն բազինս մեհեիցն ունասար լինել պատկերաց կողմ զիցն պաշտաման: Ապիտակ ցլուք և սպիտակ նիսազօք, սպիտակ միովք և սպիտակ շորոք, սուկիչէն և արծաթիչէն զարգուք ի վերջաւորս փողփողեալս, նշանակապ պալարակապ մեաքարիցն և ոսկովք պակօց՝ և արծաթի զուրանօք, յանօթն ցանկալէս՝ աղամբք պատուականօք, ոսկովք և արծաթով, ի հանդերձս պայծառս և ի զարդս զեղեցիկս զիւր ազգին արշակունեացն՝ զհայրենեացն պաշտամանց սեղիտն մեծաբէր: — Ազաթ. Ա.

Տրդատ արքայ Հայոց Մեծաց՝ առ մեծամեծս և առ իշխանս և առ նախարարս և առ գործակալս և առ այլ մարդիկդ՝ որ ընդ իմով իշխանութեամբ քց յասան, ի շէնս, ի գեղօք, յազաթակս, առ սզապակս և առ շինականս՝ միանգամայն իսկ առ ամենեանս ողջոյն: Ողջոյն հասալ և շինութիւն զիցն օգնակատութեամբ, լիութիւն պարարտութեան յարոյն Արամազդայ, ինասակալութիւն յԱնուշիտ տիկնոջէ և քալութիւն հասցէ մեզ ի քալն Վաւազնէ ամենայն Հայոց աշխարհիս... և ի մեր զիցսեառուն Պարթեւոց հասցէ այցելութիւն, ի փառաց թագոց և ի քաջ ներնեաց: — Ազաթ. ԺԻ:

Ո՛րչափ հերկող՞ իմք-  
միմ. ո՛չ ապաքէմ մընի-  
նի պէս երեւցաւ քեզի.

Ձիա՛րդ արդեօք թուի-  
ցի քեզ համզերձ եզձու-  
ղան՞ որ վարիցէ՞մ զձու-  
սա, այլ թեքես իբրիւ  
զմընիմս զանազնացս,  
յօղոյ ամտի՛ որ այլաշ-  
խցց գտեսիլ աշաց քոց.

Յոյնը՛ մըշխանի պէս, այս չափով կը գո-  
հանայ. հայը կ'աւելցնէ զգեանագիւցս՝ ու  
չընչութիւնը աւելի զգալի ընելու համար:

Կամ թէ դետանօցէ մը՛  
մեծ արշիպիզազոս մը  
դարձած, աչքերդ ձգե-  
ցի՛ր ծովու վրայ.

Եւ կամ չիցէ՛ տեսաւ  
է զեւս բարձրացեալ լե-  
բին զծով մեծ՝ իւրով մե-  
ծամիստ լայնութեամբ  
և հայեցեալ պշտօցեալ  
ընդ մա և ընդ իզդիսմ՛  
որ իցեմ ի միջի Ո՞րաւ.

Կ'երեւի թէ հայը դիտանողին մէջ միայն  
բարձրութեան գաղափարը նկատած է, զոր  
կրցածին չափ սաստկացուցեր է՝ գրոխի  
բարձրացեալ լեռին: Այս երեք անգամ իւ-  
րաբու վրայ դիզուած բարձրութենէն այլ  
եւս միայն ծով մը չի տեսներ, ինչպէս  
յայնը, այլ ծով մը մեծ՝ իւրով մեծանիստ  
յայնուրեքեանքն. ինչ խառնութիւն գոյնեռու:  
Աքեքոյ ձգեցիք, քիչ է արեւելցիին համար,  
իրեն պէտք է հայեցեալ պշտօցեալ կորիւն  
արշիպիզազոս բարձր չուզելով փոխ առնել  
և ոչ ալ կարենալով համազօր հայերէն  
մը հայթայթամտել՝ մեկնելով դրած է Բնդ  
կղզիան որ իցեմ ի միջի նորա:

Ո՛րչափ արդեօք երե-  
ցան քեզի կղզիմերու  
մեծութիւնները. ո՛րչափ  
արդեօք երեւցաւ՛ քեռ-  
մաբարձ մաւերէ՞մ մէկը՝  
սպիտակ առագաստնե-  
րով ծովու վրայ թա-  
փառակամ.

Ո՛րչափ իմէ փոքր ար-  
դեօք երեւեսցիմ քեզ մե-  
ծութիւնք մորա. և կամ  
յո՛րչափ սակաւութիւն  
տեսանիցես զմեծութիւն  
Սաւու, որ բարձեալ ըն-  
րիցէ աղիաղեալ, օղբու-  
ծեալ զբազմաշաճ վա-  
ճառսմ, համզերձ սպի-  
տակ առագաստիմ՝ ու  
րոյ խորը առեալ զոգ  
զօրծեալ տամի զմ ա  
յարդաւամի, Յեմեալ,  
Տօճեալ ի վերայ վայե-  
լուչ ջուրցմ մկամանց 1.

Հայուն համար ծովը նորութիւն է. ա-  
լիք ու առագաստ լսելով՝ կ'ոգեւորուի, կը

մտնայ թէ անոնք հոս լուկ օրինակ են  
բերուած. կը կարծէ թէ հիանալու կէտը  
բուն այս նաւն է, ու զայն կը նկարագրէ  
սէգ հանդերձներով իշխանի մը պէս, որ  
կը ճեմի իր վայելուչ նահանգներուն մէջ:  
Ու ինչպէս կը յորդէ բառերը, կը բարդէ  
գոյները:

Նոյն իսկ Սուրբ Գիբրըը չէ կրցած զըս-  
պել կորիւնի թափը. ընդհանրապէս երկու  
անգամ կ'ըսէ, ինչ աք բնագիրը մէկ ան-  
գամ ըսած է. կը սաստկացնէ զգացում-  
ները, կը թանձրացնէ գոյները, կը զօ-  
րացնէ շեշտը՝ զոր բարդութիւններն աւելի  
որոտագոչ կը դարձնեն: Բայց հոս զըսու-  
շացեր է աւելի ընտանեկան բառերէ:

Եւ զզօրսմ սփռեաց Յակատեցոյց ի մարտ պա-  
տեղազմի, Փող հարիմ, կազմեցիմ, պատրաստե-  
ցիմ զփիղոսմ, ճաշակեցուցիմ յարիմ խաղողոյ, ի  
զմուռս և ի զհիմի: Եւ կարգեցամ, բաշխեցիմ ի  
զուռնոց զուռնոց և կարգեցիմ առ փիղ փիղ  
հազար հազար այր սպառազէմ. և պահապամ՝  
զլուխ զնղիցմ՝ հիքզ հազար հիծեալ, վառեալ՝  
մեծոյ ի ձեռն, պաշտպան զնղիցմ. զի ուր և կայ-  
ցեմ զազանքմ, կացեմ եւ մորա. և ուր և զմաս-  
ցեմ՝ զմասցեմ և մորա. եւ վանդակակապ մարտ-  
կոցս մեքեմալիս. ի վերայ փոսցմ կազմեցիմ, և  
զփոսպամ ի վերայ զլեռն ճատեցիմ, և զայլ  
այրուսիմ յաջ ելլաքեալ թիւ զնղիցմ կազմեցիմ,  
իբրիւ ամտի արեգակն ծայրս արծակէր, առհա-  
սարակ ի զրահաւոր պատեմազէմ պղծապատ  
վահամացմ՝ մշոյթմ զերամբքմ փայլատակէիմ,  
և ճառագայթք հասամէիմ իբրիւ փայլատականց  
հոյր. եւ երկայնէր Յակատն և զհոյրոյ՝ որ զբար-  
ձամբք լեռանցմ, որ զծորովք և զխորովք և ըզ-  
ղաշտիք. եւ խաղայիմ յառաջ՝ առնասարակ  
կարգեալք և կազմեալք. միաբան շարժէիմ առ-  
հասարակ ամենքիմ՝ որ լսէիմ զծայմ բարե-  
նոյ բազմութեան, զաշխիմ զիմու, զառաշխիմ,  
զերիվարցում թնդիմ, զտոնմայն վահանաւոր  
վառեուցմ 1.

Կորիւնի երեւակայելու կարողութիւնը  
ամենէն աւելի Ագաթանգեղոսի մէջ կը  
գործէ. հոս մարգարէ մըն է, պատգամա-  
խօս ցուրմ մը, բանաստեղծ մը, և այս  
բուրբին շունչովը հայերէն լեզուն կը  
թոցնէ, կը բարձրացնէ, բարդութեանց ա-  
մենէն զեղեցիկները կ'ընէ, շեշտին ուժ-  
գնութիւն կու տայ, այնպիսի կատարի  
կրակով մը կը լեցնէ, որ իրեն սովորաւ

1. Ա. Վեցոր. էջ 129.

2. Ա. Մակար. գլ. 9.

կան բառերու յորդուծիւնը՝ և զոյներու սասակութիւնը այլ եւս ծանր չի գար. Ազգաթանգեղի շիւղազնեբը շատ իսկ տուկու նութիւն ունին, Կորինի վսեմ՝ բայց միանգամայն թանձր ու որմզդական չեզուին կարիադիւնեբը ըլլալու համար: Լայսերէն լեզուն իր գրչին տակ հոս այն համեմատութիւնները կ'առնէ, ինչ որ գոյնեբը թիֆլիսնոյի վրձինին տակ:

բ

Իբրեւ եկիմ հասիմ աւուրք շիրտո հարաւա. հողմմ գարոււմ դրամեցմ քամալոյ, համբարուս՝ թա. գաւորմ ի կողմանցմ յայնցամէ, Կինի, իջնի՞ յուրարատ գաւատ ի վաղարայատ քաղաք, և մինչ. դեռ ուրախութեամբ համզուցեալ էիմ, ի միտ առ թագաւորմ. զամարտակ առնէր ամբրէմ արշաւե ի կողմանս Գարսից, իբրի գայմ լսէր պարթեւմ . . . առնոյր զթագաւորմ մեկուսի՝ մա և երարայ իւր հարգապատ՝ իբրո ի պատմնաւս ինչ գրաս. մաց, իբրո խորհուրդ ինչ իորոնելոյ ընդ մա. Թա. զսուսեբոմ պողովատիկս թերաքամնայս ու. մէիմ, քամկարո յնդակարոսմ մի ժամանակի զէմս վերացուցեալ՝ զթագաւորոմ դիթաւալ կացուցեալ յերկիր կործամէիմ. Անդուստ ուրեմմ իրազգած եղեմ իրացմ որ եղեմ. գործ աղաղակի ամբոխիմ թամծրամայր. միմն այս մինչ այմ՝ մորս հոծեալ յիւրաքամելուր երկմարս փախտտակամ լիմէիմ, իսկ իբրեւ գայմ գիտացիմ մտխարարք հայակոյտ զօրացմ, զուղո զուղո հատամէիմ, զվմի լիմէիմ, ոմամց ընդ ցամաքմ ամպարեալ հասամնի ի իսխ կամրջեալ առ դուրս Արտաշատ քաղաքի. Ձի գեծմ նրաստ յարուցեալ գայր դարիւ և զարիւ ստանհալ, շրակտակ, միւստոյոյ, Ժնւա. խաղաջ՝ բազմութեամբմ յաւուրս իւրոյ պղտորութեամմ, Վէսքմ անցեալ ընդ կամուրջմ վաղար. շապատ քաղաքի՝ զոր և կամուրջ Մեծամօրի կո.

լեմ, ամպարէիմ հասամնի յառաջ մի ի իսխ կամրջիմ Արտաշատու. ի կիրմս Յամպարոհացմ արգելիմ զոմաս, ի մէջ արարեալ զոմաս ի ճա. փերակամ կամրջացմ գետավժէ առնէիմ զոմաս. եւ ինքեամք ամբրէմ դարձեալ վայիւր, Յլոյր և ողբովք. և ամենայն երկիրմ ժողովեալ զթագա. տրմ աշխարէիմ<sup>4</sup>.

Փաւտտոսի միակ հրաշակեբոտին մէջ, քան իր միւս ո՛ն է՝ գործեբուն, Կորին ամենէն աւելի ընդարձակ տեղ սուած է ընտանեկան խօսակցութեան: Հոս է մա. նաւանդ որ կը գտնուին մեր արդի աշխարհաբարբի շատ ձեւեր. բարի առումներ, հողովներ, Համաձայնութիւն, ամբողջ ըստածներ. նախադասութեան ամբողջ կարգը: Այսով ամենէն աւելի անհասար է եղած Բիւզանդի Հայերէնը. Կորին գրա. զէտ է, իսկ իր անձինքը, զորս ամէնքն ալ Փաւտտոս ուղղակի կը խօսեցնէ, ան գրազէտ են. ասկից խառնուրդ մը ազնիւ և ընտանեկան ձեւերու: Անխորհ կորինակեմ հոս կտոր մը:

Այլ Շապուհ Թագաւորն՝ յործամ յաշխարհմ իշխանութեամ իւրոյ հասամէր, զարմացեալ ընդ քաջութիւմ գնդիմ կառույցմ՝ որ զիպեցա.՝ մմա, և ասէր, իթէ Չարմացեալ կ՛ես<sup>7</sup>. զոր՝ ինչ տեսի. զի իմ ի մանկութեմ իմմմ հասակ ի հակատու և ի կոխ մտեալ եմ<sup>8</sup>, և քազում ամբ եմ՝ զի հասի ի թագաւորութիւմ, և առանց կտույս ամ լեմ լեալ<sup>10</sup>. քայց իմ շերմ կոխ գայս էր տեսեալ, որ այս անգամ զիպեցա ինձ<sup>11</sup>.

1. Համբարոււ բային արասայաութիւնը ճեթանսութեան ատեն ալ զիւցազնական, աստուածային էր. այս նկարագիրը պատճառ է նաև քրիստոնէական հայերէնի մէջ.
2. Հայերէնի յատուկ գարջ մ'եղած է բառերը յորդի՝ գործողութեան մը յաշիրաբար յառաջիպացուած բացատրելու համար, ինչ որ անհունեցաւ նաև թուրք լեռաց երգերուն մէջ: — Քիչ ճերականական է այս կետորը. անուն բային Թագաւորն ըլլալով պէտք էր բային ըլլալին նկն, եչ, կապիկ: Բայց երբ Թագաւոր մը կը քալէ, առանց ճեթանորդ չէ, զայս անտեծելով կորին գրած է յովանկի եկին, իյին:
3. Այս բարդութիւնը Հայկազան բառգիրքը փորձելով կանխելով՝ գրած է ռուր Ժնւա խաղաչին, կամ հալին, և կամ խաղան իլաննն: Անշուշտ այս բառը լսելով բան մը կը զգանք, բայց ի՛նչ բան, կամ . . . կամ որոշ չեք զեւեբ:
4. Աղաթ. Բ.
5. Աշխարհաբարի կարգ. ասկի բարձր հայերէն պիտի ըլլար, Կթէ բացայայտելու յառաջ անցնելով ըսէր.

- Թագաւորն Շապուհ, որ ասկէ քաջք ալ պիտի հնչէր.
6. Գիպեցա, բւրբորովին ընտանեկան կը հնչէ.
  7. Աշխարհաբար գրաբար մըն է. ասկէ ազնիւ կ'ըլլար եթէ բայն երբոր զէմք զնէր և դերանունը սեռական:
  8. Զոր՝ հոս խնդր կ'իշխայ զարմանելու բային, որ միայն ընդ, ինչպէս թէ մը վերը գրած էր, կամ ի կ'առնէ, Բայց Կորին յարաբերեալը զիջելով՝ իրաւունք ստացած կը համարի յարաբերականը անտանելու բային համայնեցնելու:
  9. Կոխ մը աշխարհաբար և գրաբար ձեւերու. անուն բային սեռական զնէն վերջ՝ զի մը, բայը պէտք էր ըստ ազնիւ լեզուին երբոր զէմք զնէլ՝ մտեալ է. և ոչ աշխարհաբարի ոճով մտեալ եմ: — Գարձեալ մտանէ շարժան գործողութիւն մը նշանակելով. խնդրը ըստ ազնիւ լեզուին պէտք է նախգրել տրական զնէլ ինչպէս ըրած է. ի կոխ, բայց քովը անմէջպէս աշխարհաբար ալ կայ ի հակատու:
  10. Բուրբորովին աշխարհաբար.
  11. Գրեթէ ամսկորէն. — Բուզ. Ե. Ը.

Եզնիկի լեզուին քով ասիկայ բարբա-  
րոս է: Եւ սակայն ոչ մէկ լեզու այնպէս  
չի մոգեր, ինչպէս Բիւզանդի լեզուն: Հոն  
ամբողջ ժողովրդեան ոգին կայ, դիւցազ-  
նական և գորովական, որ համակրելի և  
հօր արտայայտութիւն մը կու տայ իւրա-  
քանչիւր բառին: Փաստօտ Բիւզանդ, Գրի-  
գոր Նարեկացին, Նահապետ Քուչակ մեր  
մինչեւ ժժ դար եղած զբականութեան  
ամենէն մեծ արտայայտութիւններն են .  
Քուչակ սիրտը երգած է, Նարեկացին  
միտքը, Բիւզանդ բազուկը: Ժողովրդեան  
ուժին դիմաց կորիւն չէ համարձակած իր  
անձնական ոյժը դնել . միացած է անոր  
հետ , առեր է անոր երեւակայութեան  
սաստկութիւնը, առատագոյ սիրտը, բնազ-  
դական ճաշակը, մեծ շունչը, ընտանեկան  
դարձուածները և անոնցմով կազմած է  
իր լեզուն՝ ուր աւելի զգացում, բանաս-  
տեղծութիւն ու բնականութիւն կայ, քան  
յստակութիւն և արուեստ:


Հ. Ն. ԱՆՏԻՊԵՍԵՆ

Շարայարեկի



### Ս. ԲԱՐՍԵԼԻ ԿԵԱՐԱՐՍԵՒՈՅ

« Յարգազ վեցօրեայ առօրց արարչութեան »



Էջ 88. տող 1. “ Ազդ զո՞ր ինչ ասա-  
ցից, և զո՞ր թողից ի յորդառատ մեծու-  
թեան գանձուց արարչին արարածոց, զի  
անցանեան ըստ չափ մերոյ տկարութեանս  
մեծամեծքն և փոքունք իրաց, զարմանա-  
գործ արուեստիւքն ,”

Ուղղ. փոքունք՝ իջրեանց զարմանագործ  
արուեստիւքն. “ Ն ,” դիմորշն հարկաւոր  
է ենթադրեալ առարկային յիշեցուցիչ .  
իսկ ինչո՞վ կ’անցնին մեր տկար մտաց չա-  
փէն անդին. իրեց զարմանագործ արուես-  
տով, կազմութեամբ:

Էջ 10. տող 2. “ Իսկ օդիքն և այ-  
ծիքն և այլ եւս անասունք գիտեն հեռա-  
ցուցանել զկեանս իւրեանց յորոց փնասա-

կար արմատոց, և հոտով և համով ընտրեն  
զայս, որ նոցա փնասակարք են ,”

Ուղղ. յորվ... զայնս —

Էջ 90. տող. 18. “ Բայց ոչ առժա-  
մայն վաղվաղակի իրրեւ եղեւ հրաման՝  
կազմեցան պտուղքն՝ յոյսրն, այլ նախ  
բոյսքն արձակեցաւ և բազմաբաւ կանա-  
չութիւնն ընդ երեսաւ երկրի տերեւալից  
ծնկակապ, և ապա կատարեալ անձամբ  
հասկացն սերմանցն՝ պատկանեցաւ և սերմն  
ի գլուխն ,”

Ուղղ. “ Պտուղք յուտցն . . . անձամբ  
հասակացն ,”

Հմտ. “ Եւ պէսպէս բոյսք խոտոց գա-  
յին հասանէին ի չափ կատարեալ հասու-  
կի , և այլն. էջ 91 տող 26:

Էջ 90. տող. “ Եւ անդատին յանուա-  
նէ անտի կարես ուսանել զիրսն ճշմար-  
տութեան, զի ի խստութենէ սառնասա-  
ռոյց սառնամանեաց պտոյոյ այրեցաւ և  
դարձաւ այլազոյն և այլազգի համ ,”

Ուղղ. Պարզոյ:

Յորեն ցանկէն յետոյ երբ կը սկսի  
հատը թարախիլ որ յետոյ մածնի և ծիլ  
արձակէ, եթէ ցուրտ սառամանիք վրայ  
զան, մաքուր հատը կը փոխուի բոխի  
որ և ոսմէն կոր կը կոչուի. այդ կորը  
կամ թուխ ցորենը արդիւնք է պարզկային,  
այսինքն “ ցրտակէզ այրեցուածոյն ,”

Էջ 91. տող 15. “ Որպէս և Տէրն մեր  
զկատարումն մարդկան, որ հաւատացին ի  
նա, էած ի նմանութիւն սնկոց սերմա-  
նեաց ,”

Ուղղ. “ որ հաւատացեալ, ի նմանութե-  
նէ ծնկոց ,”

Բուսնին և անելն անմիջական արդիւնք  
են ծննդեան քան աննդեան. բոյսն և ա-  
ճումն զան ի կատարումն, բայց ոչ սնունդը  
որ ի սկզբանն ուժեղ է և ի վերջն կը պա-  
կասի:

Էջ 93. տող. 1. “ Եթէ զորպիսի՞  
փնասա շահեցաք մեք մեզ մերով անձամբ,  
և նկարեալ նկատեալ ունիցիմք զառաջին  
զմիզան ի մտի ,”

Ուղղ. “ Նկատեալ , աւելորդ է:

Էջ 93. տող 13. “ Ապա եթէ որ միտ